

Ս Ի Ո Ն

ԻՖ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1948

ԱՊՐԻԼ

ԹԻԻ 4

ԽՐԵԱԳՐԱԿԱՆ

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԻՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Հօտորական արտայայտութիւն մը չէ այլեւս՝ երբ կ'ըսենք թէ աշխարհը կ'ապրի իր մեծագոյն տագնապներէն մին։ Քաղաքակիրթ կոչուած աշխարհը զլիաւորաբար, ինչպէս կը հաստատեն ընկերային գիտութեանց խուզարկուները, կ'անցնի շրջանէ մը՝ որ շատ նման է հին աշխարհի վախճանին։

Արեւմտեան քաղաքակրթութիւնը, արդիւնք յունական և քրիստոնէական մտահայեցողութեանց և ԺԸ. դարու եւրոպական ճարտարաբանութիւն, ինչպէս նաև Ի. դարու ամերիկեան կատարեալ թէքնիկին և իրագործումներուն, տակաւ կը կորսնցնէ իր հոգեկան խարխիւները։ Սկզբունքներն ու աւանդութիւնները որոնք դեռ երէկ կը վարէին կեանքը արեւմտեան քաղաքակրթութեան, դադրած կը թուին իրենց դերէն, և ասիկա կը բերէ յուսահատութիւն բոլոր անոնց՝ որոնք հաւատքով կը կենան տակաւին մարդկութեան յառաջդիմութեան ճամբուն։

Արեւմտեան քաղաքակրթութիւնը, ինչպէս ըսինք, արդիւնք է գերազանցօրէն յոյն դասական մշակոյթին և քրիստոնէական ոգիին։ Յոյն մշակոյթը մեզի պիտի բերէր որոշ և անփոփոխելի հասկացողութիւնը իրերուն և մարդկային մտքի յատկութեանց, ազատագրելով միտքը իր նախապաշարունակէն և բոլոր ոչ բանաւոր հայեցողութիւններէն, ընծայելով մեր հասկացողութեան այսկերպ չափ և համեմատութիւն, ինչպէս իրերու այնպէս ալ ժամանակի նկատմամբ։ Իսկ Քրիստոնէութիւնը ոչ միայն պիտի ոգեղինէր և դրութեան մը վերածէր հին քաղաքակրթութեան՝ զլիաւորաբար յունական, հայեցողութիւնները, այլ մարդ էակին պիտի ընձայէր գերագանց դեր ու ճակատագիր, կապելով զայն Աստուծոյ։ Տակաւին երէկուան դասական մշակոյթը Եւրոպայի, որ կը ներշնչուէր և կ'առաջնորդուէր զլիաւորաբար քրիստոնէու-

թեան ոգիէն, մարդը կը նկատէր ոչ միայն բանաւոր և կատարելութեան գացող էակ, այլ արժէք մը և պատկեր Աստուծոյ: Յոյն դասական մտածողութեան մէջ մարդը մտածող և իրերուն տիրապետել զիտցող էակ մըն էր. Աւետարանով ան կը սահմանուէր անմահութեան, միացնելով իր ճակատագիրը Աստուծոյ: Այս կերպով անհատը իր մարդկային միջավայրէն կը փոխադրուէր գերբնական մարդի մը մէջ, և իր գործունէութիւնը կը դառնար գերազանց և ապագային մէջ իրեն սպասող ճակատագրի մը շուրջ: Այս հասկացողութիւնը անհատի մասին, ժառանգուած ինչպէս ըսինք, հնութենէն, յստակուած և գերապատկուած քրիստոնէութեամբ և յրդեղուած ժ՛՛՛՛՛. դարու արեւմտեան մտածողութեամբ, հիմնաքարը պիտի ըլլար արդի ուսմկավար կարգերուն:

Ճարտարարուեստական յեղաշրջումը սակայն Արեւմտեան քաղաքակրթութեան մէջ պիտի մտցնէր նոր տարր մը, ստեղծելով քէֆնիֆ մը, բողոքովին տարբեր հին յունական և միջերկրականեան ժողովուրդներու գիտութեանց հետազոտութենէն եւ օգտագործումներէն, մարդուն տիրապետութեան ներքեւ դնելով նիւթական աշխարհը և բազմապատկելով մարդուն արտադրելու կարողութիւնը: Գիտութիւնը այլեւս կը դադրէր հայեցողական ըլլալէ և կը դառնար կարապետ և օժանդակ ճարտարարուեստին:

Անհրաժեշտ հաւասարակշռութիւն մը պիտի կրնար ներդաշնակել այս երբեակ գործօնները, որպէսզի մարդը կարենար պահել իր հակակշիռը: Գծախտարար սակայն արդի ճարտարարուեստը այնքան ընդարձակած է իր տիրապետութիւնը որ մարդը այլեւս այսօր արժէք մը չէ, ազատութիւնը՝ գերազանց իրաւունքը մարդուն կապտուած է իրմէն, ընկերութիւնն անգամ տակաւ կը վերածուի անհոգի զանգուածի մը: Այս իրողութիւնները ոչ միայն իր նուազման կ'առաջնորդեն մեր արդի քաղաքակրթութիւնը այլ կը յեղաշրջին անոր նկարագիրը, ոգին: Այսօր Արեւմտեան քաղաքակրթութեան սպառնացող վտանգը անհատին արժեզրկումն է: Այժմու աշխարհը ուրիշ արժէքներու կը նայի. մարդէն, ազատութենէն եւ ճշմարտութենէն վեր կը դասէ ոյժը, քէֆնիֆը, ցեղը եւ պետութիւնը, ընկրկումի եւ նահանջի մասնելով այսկերպ քրիստոնէութիւնը եւ դասական մշակոյթը դարերուն որ կը պատմուճանէր այդ ոգին:

Միւս կողմէն սակայն արեւմուտքը համոզուած է թէ մարդը առանձինն կրնայ շինել իր ճակատագիրը: Կը խօսի Աստուծոյ մասին բայց հաշուի չառներ զայն: Ասիակ քրիստոնէութեան աշխարհականացումն է ինքնին: Այս կերպով շեշտը կը դրուի ընկերային և նիւթական յառաջիմութեան վրայ:

Պրոմէթէոսը խորհրդանիշ ու նախանայրն է արդի ճարտարարուեստին, այժմու մարդը յանդգնած է գողնալ երկնային հուրը, և սակայն պատժուած իր այդ ձեռներէցութեան մէջն իսկ:

Տխուր երկրորդ ախտանիշը՝ արդի Եւրոպան դաւանանք չունի, ոչ մէկ բանի կը հաւատայ, վերցուցած կրօնի թելադրանք եղող բարոյականը, անոր տեղը դրած է իրեն յատուկ բարոյական մը, որ բարոյական ըլլալէ աւելի՞ վարձագրիծ է, ժամանակին ու եղանակին համաձայն փոխուող:

Սակայն դուրբին չէ անտարբեր ուրացումով կործանել կամ լքել այն շեղ երեւոյթը որուն անունն է Արեւմտեան Քաղաքակրթութիւն, գործը՝ գրեթէ բացառաբար քրիստոնէայ բարոյականով տողորուած և ապրած ցեղերու:

Քրիստոնէութիւնը, պաշտպանն է մարդուն գերազանցութեան, այսու գերազանց մղիչը մարդկային յառաջիմութեան: Արեւելքի հին քաղաքակրթութեանց մեծ ժողովուրդները, որոնք զուրկ մնացին քրիստոնէութեան բարիքէն, այսօր մեզի կը պարզեն ոչ միթարական համապատկեր մը, որ ոչ միայն համեմատելի չէ Արեւմտեան Քաղաքակրթութեան փարթամ տեսարանին, այլ եւ ազոտուած իսկ է երբեմնի վաղանցուկ պայծառութեանց:

Ընկերաբաններ, իմաստասէրներ, կրնան գանազան ազդակներ հնարել այդ իրողութիւնները վերլուծելու և կշռելու, աւելի դիւրին չէ՞ սակայն Արեւմտեան Մշակոյթին փառքը փնտռել, գտնել ու հաստատել պարզագոյն իրողութեան մը մէջ, որ քրիստոնէական կրօնի խորքը կը կազմէ: Կ'ակնարկենք կատարելութեան ձգտումին, ոգեղէն արժէքներու արդար գնահատումին, կեանքը աշխարհին միայն չվստահելու հեռահայեաց ըմբռնողութեան, որոնք բոլորը մէկ, մեզի կը մատուցուին քաղցր, տարօրէն մարդկային պատգամի մը մէջ — երկրնքի արքայութեան ձգտումին:

Ատերեւոյթ ակնարկ մը ժամանակակից կեանքին վրայ, և քրիստոնեայ արժէքներու նահանջը մեր մէջ, թերեւս զմեզ գառած է ուղիղ դատողութենէն, և մղէ գերգնահատելու մեր տկարացումը քաղաքակրթութիւն տեսնել հոն, ուր մեքենաներ կան, ուր վայելք և հեշտանք կը տիրեն: Բայց իրերուն խորը թափանցողները միայն զիտեն թէ բուն մշակոյթը ծածկուած կը մնայ, ան է իրական զսպանակը քաղաքակրթութիւնները յառաջ մղող: Այդ ազդակը հոգին միայն կրնայ ըլլալ. եւ ո՞ր վարդապետութեան մէջ ան այնքան պայծառ է եւ իրաւ, որքան քրիստոնէութեան:

Քրիստոնէութիւնը ամէն բանէ աւելի, մարդկային հոգիին արժէք տուող կրօնն է. անոր շնորհիւ ազատագրութեամբ մարդը բնութեան ոյժերու տիրապետութենէն, այն տարրերէն՝ որոնցմով շրջապատուած ապրեցաւ հեթանոս մարդկութիւնը դարերով: Ու քրիստոնէութիւնը միայն կրնայ փրկել այսօր մարդը մեքենայի գերութենէն և դժոխային ոյժերու սարսափէն:

Պատմութեան միւս մեծ կրօնները, Աստուծոյ կը հաւատան միայն, քրիստոնէութիւնը կը հաւատայ ոչ միայն Աստուծոյ, այլ նաև մարդուն, ուր Աստուած՝ մարդացած, ու մարդը աստուածացած է:

Մարքսիզմը՝ որ կը յաւակնի մեր օրերու վերջին և կարելի վարդապետութիւնը ըլլալ, իր գաղափարաբանութեանը մէջ, մարդուն մտածումն ու գործունէութիւնը բխման կը բերէ նիւթական իրականութենէն, Հոն մարդը կը մղուի առաջ փոխան հոգեկան ազդակներու, նիւթա-ընկերային ուժերէ, որոնք դուրս կը մնան իր էութենէն: Աւելի պարզ բացատրութեամբ, ինչպէս կը տեսնուի, նիւթը Մարքսիզմի տեսութեան մէջ օժտուած է ազատութեամբ, կեանքով. սակայն նիւթը չի կրնար ազատ և գործօն ըլլալ, ասոնք հոգիին յատկանիչերն են միայն:

Քրիստոնէութիւնը, ընդհակառակն, կը բարձրացնէ անհատը իր միջավայրէն, օժտելով զայն հոգեկան ազատութեամբ, ատով ան վեր կը մնայ նիւթէն ու աշխարհէն, անոնց պատկանելով հանդերձ: Այժմու ընկերա-իմաստասիրական վարդապետութիւններու մէջ, մարդը ինքզինքին չի պատկանիր իր ներքին ապրուումերով, այլ մաս կը կազմէ նիւթին, մեքենային, և գործիք մըն

է ընկերութեան, տէրութեան, դասակարգին: Ահաւասիկ հոս է Արեւմտեան Քաղաքակրթութեան նուազման տխրանիչերը, ու մահաւանդ նահանջը քրիստոնէութեան:

Ըօրնք արդէն թէ Արեւմտեան Քաղաքակրթութիւնը, որ առաւելաբար Միջերկրականեան է, իր անկումին մօտ է, եթէ նոյնիսկ արդի Ամերիկան կամ Ռուսիան իրենց երկիրը փոխադրել ուզեն այդ մշակոյթը, անոր տալով նոր ձև ու նկարագիր, պիտի չկրնան արեցնել զայն, վասնզի աշխարհագրականօրէն, վերոյիշեալ տափաստանային և ընդարձակ երկիրներու վրայ միայն զանգուածներու յատուկ քաղաքակրթութիւն մը կրնայ յատալ զայլ, որ ժխտումն է անհատապաշտ քաղաքակրթութեան, որ Արեւմտեան Եւրոպային է, որ Քրիստոնէութեանն է առաւելաբար: Ամբողջ հին քաղաքակրթութիւնը, կեանքի նեղ պարագայապաշտ հասկացողութեան պարունակէն չէ ուզած շատ հեռանալ: Յոյներ և Հռովմէացիք, կեանքը տեսնան մեր աշխարհի համար միայն: Իրենց երկիրքը, դժոխքն ու արքայութիւնը, դադարում մըն է, քարացում մը, կեանքէն հիմնովին անջատում մը, ճիշդ հակառակը քրիստոնեայ երկնքին որ շարունակութիւն մըն է, աճում մը, անհունացում մը: Դէպի յառաջիմութիւն և յաւերժութիւն այս ձգտումը քրիստոնէութեան նուէրն է մարդկութեան:

Արդի քաղաքակրթութեան ընթացքը իր բարոյական և իմաստասիրական հեռանայեացքով կը թուի թէ կը մօտենայ հին աշխարհի մտածողութեան, երբ անիկա տակաւին չունէր Քրիստոնէութեան բարիքը: Մեր օրերու պատմութիւնը պայքարի զ'առաջնորդէ մարդկային միտքն ու ընկերութիւնը, ազատութիւնն ու պէտքը, անհատն ու ընկերութիւնը և մարդկային այս ոյժերը հոգեկան կեդրոնի մը կապուած չեն դժբախտաբար, վասնզի Քրիստոնէութեան հակակշիռը կը պակսի տակաւ արդի ընկերութեան հոգեկան ու մտաւոր ձգտումներէն:

Փրկել Արեւմտեան Քաղաքակրթութիւնը, կը նշանակէ ազատագրել անհատը զանգուածէն ու մեքենայէն, և հուատայ անհատի ազատութեան՝ հաւատալ է Քրիստոնէութեան դերին:

